

նէ երկնից զլայնատարած ասպարեզ մարդկային աղիտից . երկինք ունկըն գիր երկրի՝ ոռոգանեն զերկիր առատ ցօղովք պարգևաց : Տեսարան հիացման արժանաւոր օր ըստ օրեայ փախառութեան բարւոյ և չարի . անազդելի հոլովումն ցաւոց և ակնկալութեանց , անլուծանելի կապ ընդ Իստուած և ընդ մարդ :

Ի՞ յլ դուք մանկունք , որ շուրջ ըզձեօք տեսանեք՝ ոչ գիտեմ զի՞նչ անուանեցից զսոսա , պաշտպանս ձեզ՝ թէ մանաւանդ հարս , վախճան տուք արդ երկայն լուսութեան ձերոյ : Ի՞ քարձեք զանմեղ աչս ձեր 'ի վեր , տարածեցեք զբազկիկս ձեր աղօթականս , և արձակեցեք զեղու յերգ երախտագիտութեան և կարդացեք 'ի վերայ նոցա և յիմ վերայ զօրհնութիւն երկնից :



#### ԵՐԳ. ՄԱՆԿԱՆՑ

Որպէս ըզմեզ և դու Տէր մեր  
Մանուկ մատաղ յերկրի եղեր .  
Ի պաշտպանողսըն մերոյին  
Ի ռատազեղ տուրք քո հեղցին :  
Ի նիսնջ սիրով սիրտք պատարուն  
Տացեն կատար սրբոյ գործոյն :  
Քոյոց ձըրիցն երկնատեղաց  
Արժանի են նոքա , Իստուած :



#### ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹԻՒՆ

Խօսակցութիւն աշխատանիկ բաժանմանը  
Հայ :

ԱՅ . — Կախընթաց խօսակցութիւններով որ ըրինք՝ հասկըցայ թէ հանգիստ կեանք անցընելու համար չափաւոր հարստութիւն պէտք է , հարստութիւն ունենալու համար աշխատանք պէտք է , լաւ աշխատելու համար ալ կատարեալ ապահովութիւն հարկաւոր է : Ա՞նկ խօսքով , հասկըցայ թէ հարստութեան աղքիւրը աշխատանքն է . հիմա կ'ուզէի իմանալ

թէ ինչ ձար ընելու է որ քիչ աշխատանքով շատ հարստութիւն դիզուի:

ԴԱՍ . — Ով որ մէկ բան մը ստեակ կ'ընէ , անիկայ լաւ ալ կ'ընէ նոյն բանը . և ով որ շարունակ կ'ընէ՝ շուտ ալ կ'ընէ . երբոր մէկ գործքին այլեւայլ կտորները մէկէն կատարուելու ըլլան , բոլոր գործքն ալ շուտ կը լմբննայ : Ի՞նենք թէ պարտէզ մը ունիս որ կ'ուզես շուտ մը յօտել , մաքրել , ու ջրել . թէ որ աս գործողութիւնները բոլորն ալ դուն ընես՝ հարկաւ շատ կը յոգնիս և ուշ կը լմբնցընես . իսկ թէ որ երկու հոգի ալ քեզի օգնական առնես , անոնց մէկը կը յօտէ , մէկալը կը մաքրէ , դուն ալ ջուր կուտաս . ասանկով պարտէզը քիչ աշխատանքով կը հոգացուի . և ահա ասոր կ'ըսեն բաժանունն աշխատութեան , որ քաղաքական տնտեսութեն մէջ շատ մեծ ու հարկաւոր բան է : Ուրիշ օրինակ . ինձի պէս՝ քեզի պէս , որ արհեստը չենք գիտեր , տասը հոգի մէկտեղ , օրը մէկ գնդասեղ՝ մը գուցէ հազիւ կրնանք շինել , ան ալ չեմ գիտեր շէնքով բան մը կ'ըլլայ թէ չէ . իսկ աշխատանքը բաժնելով ու զանազան գործիքներով տասը հոգի մէկ օրուան մէջ 40,000 գնդասեղ կը շինեն :

ԱՅ . — Ի՞նչպէս կրնայ ըլլալ ատքանդ . մարդ գլուխ մէկ օրուան մէջ 4800 գնդասեղ շինել ինչ ըսել է :

ԴԱՍ . — Համար . և աւելի ալ կրնար շինել ամէն մէկը՝ թէ որ աշխատանքը տասնին տեղը՝ տասնըհինգ հոգւոյ վրայ բաժնուած ըլլար : Ի՞ այց գիտես թէ վարժութիւնն ալ որչափ պտղաբեր կ'ընէ մարդուս աշխատութիւնը : Ի՞ սոր ալ օրինակ մը տամ : Դարբին մը որ ամեննեին գամ շինած ըլլայ , օրը երկու իրեք հարիւր գամ հազիւ կրնայ շինել , անոնք ալ ծուռումուռ բաներ կ'ըլլան . երբեմն երբեմն գամ շինող գարբինը՝ ութը հարիւր մը կրնայ շինել . իսկ մէկ գարբին մը որ միշտ գամ շինելու հետ է՝ օրը երկու հազար իրեք հարիւր գամ

կըշինէ : Հիմա թէ որ աս աշխատանքը բաժնուած ըլլար, մէկ օրուան մէջ անթիւ գամկրնար շինուիլ . ինչպէս ահա գնդասեղի գործարաններուն մէջ որ հոն մէկ ասեղի գլուխը հինգ հոգի մէկէն կըշինէն :

ԱՅ . — Ի՞ն որչափ բերք է որ քիչ աշխատանքով կ'ըլլայ : Բայց մէկ կողմանէ ալ ինծի կ'երենայ թէ խիստ ինեղձ վիճակի մէջ է ան գործաւորն որ բոլոր բանը գործը գնդասեղի մը գլխուն հինգերորդ մասը շինել է . միթէ ուրիշ աւելի հարկաւոր բանի հետ չէր կրնար ըլլալ ան մարդը :

ԴԱՍՏ . — Ի՞սոր տարակոյս զկայ թէ մարդս աւելի մեծ ու ազնիւ գործողութեանց համար եղած է . բայց ան վախճանին անկարելի է որ հասնի ինչուան որ աշխատանքները խիստ շատ մարդու վրայ բաժնուած ըլլան . վասն զի անով նոյն աշխատանքը որ ըստ ինքեան աս կաման մարդուն վըրայ պիտի ծանրանար՝ ամենուն ալ կը թեթևնայ : Ո՞իայն թէ աս կայ որ ան աշխատանքը որչափ որ դիւրին ու նիւթական է՝ այնչափ աւելի դիւրաւ կրնայ կատարուիլ զանազան գործիքներով :

ԱՅ . — Կրաւ է . բայց ան ատենը վախեմ թէ մարդիկ ան նիւթական գործիքները կառավարելու հետ ըլլալով, իրենց վարպետութիւնը խելքըն ու բանականութիւնը փանալու պէս բան մը ըլլայ :

ԴԱՍՏ . — Ի՞տ կողմանէ ամեննեին մի վախեր . վասն զի գործիքները հընարողն ալ մարդուս խելքն ու նարտարութիւնն է . անով է որ մարդս բնութեան մէջի նիւթական բաները իր տեղը կ'աշխատցընէ . և որովհետեւ բնութեան նիւթերը հատնելիք չունին, մէկդիէն ալ գործաւորները անդադար շատնալու վրայ են, խելք չըհասնիր թէ արհեստներուն ծաղկիլը ինչուան ինչ աստիճանի պիտի հասնի ատենով :

ԱՅ . — Կարծեմ թէ մարդիկ ատենով օդուն մէջ ալ պիտի թուշին,

ծովուն տակէն ալ ճամբայ պիտի ընեն, և հիմակուան մեր մեծամեծ վարպետներն ալ ետքէն եկողներուն առջեւը թանձրամիտ պիտի երենան : Բայց մեր օրերուն վրայ խօսելով՝ ինչպէս կ'երենայ հրամանքիդ . աշխատանքը շատ բաժնուելով՝ մարդս նիւթական գործիք մը կը դառնայ թէ չէ :

ԴԱՍՏ . — Ի՞նդ հակառակն ինծի կ'երենայ թէ արհեստաւորը հասարակօրէն շատ աւելի խելք բանեցընող է քան թէ երկրագործը, և շատ աւելի բան գիտէ . վասն զի նոյն խոկ գործիքներուն այլևայլ բարակ յատկութիւններով իր միտքը կը սրուի, և ուսումնականիրութիւնը կը վառուի . ուր թողունք որ ինքն ալ աւելի հանգիստ կեանք կ'անցընէ : Ուրեմն աշխատանքին բաժնուած ըլլալը այնչափ հարկաւոր է որ առանց անոր ոչ միայն հանգստութիւն չէին գտներ մարդիկ, հապա և ոչ հարկաւոր բաները կ'ունենային : Ովզորական բանէ մը օրինակ առնելով, խահուէ մը եփելը դիւրին բան որ կը կարծուի՝ դիւրութեան պատճառը միայն ան է որ աշխատանքը շատի վրայ բաժնուած է . այնպէս ըլլալը նէ՝ անանկ դժուար ու աշխատալի բան կ'ըլլար որ խիստ քիչ մարդիկ կրնային վայելել : Ի՞րաբիայէն կուգայ խահուէն, շաքարը հնդկաստանէն . խահուէն չէր ելլեր՝ թէ որ անոր բոյսը արաբացին չմըշակէր . շաքարն ալ չէր ըլլար՝ թէ որ հնդիկը անիկայ եղէգէն չհանէր . իսկ շաքարը զտելու համար որչափ աշխատանք կայ որ այլևայլ արհեստարոններու վրայ բաժնուած ըլլալով՝ աչքի չերենար . հապա ծովով ցամաքով ասոնք մեր կողմերը բերելը . նաւերը, սայլերը, ճամբաները և այլն, բոլոր զատ զատ աշխատանքներով կ'ըլլան . որովհերիմացուի թէ ինչուան գաւաթ մը խահուէ ճամբաներու համար ալ զանազան աշխատանքներկան որպէտք է բաժնուած ըլլան : Ի՞սկէ ան ալ կը հասկրնաս թէ արհեստից և ընկերութեան մէջ աշխատանքները որչափ որ

շատ մարդու վրայ բաժնուին, այնչափ աւելի քաղաքականութելը կը ծաղկի:

ԱՅ. — Իրաւ որ աս կտորը մտքէս չէր անցած . և ուրախ եմ որ աս հարկաւոր բանին անդրադարձայ: Ի՞այց միթէ քաղաքականութեան ծաղկելուն պատճառը՝ միայն աս աշխատանաց բաժնուին է . ես կարծեմ թէ խելացի և ուսումնական մարդիկ ալ շատ գիւտեր հնարած են, և անով է որ Խւրոպան օրէ օր կը ծաղկի:

ԴԱՍՏ. — Հապա չես մտածեր թէ աս աշխատանքի բաժանումը ըըլլար նէ՝ մարդիկ ի՞նչպէս կրնային ուսման ետեկ ըլլալ . թէ որ ոմանք գետին չըանէին, ուրիշները ի՞նչպէս կրնային բուսաբանութեան՝ բնալուծութեն՝ աստղաբաշխուե ետեկ ըլլալ . պէտք էր որ ապրուստ ու հագուստ ձարելու աշխատէին:

ԱՅ. — Ուրեմն հիմա հասկըցայ թէ քիչ աշխատանքով շատ հարստութիւն ունենալու համար՝ հարկաւոր է աշխատանքը շատի վրայ բաժնել, անով թէ լաւ և թէ շուտ կը լմըննան գործքերը . ըսելէ թէ գործիքներն ու մեքենաները շատցընելը՝ աս բանիս մէկ հատիկ հնարքն է :

## ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՏԵՎԿՈՒԹԻՒՆ,

### ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

Դաղղիացոց վրայ համառօք տեղէիուել:

ԳԱՐԱՌՈՅ ժողովուրդը իրեք տեսակ գլխաւոր ցեղերէ քաղագրուած է, որ էին լիղտ, Դերմանացի և Յոյն. աս ցեղերը որչափ ալ քաղաքականութեամբ իրենց սովորութիները փոխած ըլլան, բայց իրենց բնաւորութիւնը ընդհանրապէս պահած են, և բուն Ֆիրանքներէն (որ ետքը եկան անոնց տիրեցին) ինչուան կերպարանքով ալ կը զանազանին: Իուն լիղտերը կամ հին Դաղղիացիք ի՞նչ բնաւորութիւն ունենալու մէջ . բայց իրենց քաղաքը ամէն կողմանէ բաց էր՝ առանց պարսպի: Երկրագործութիւնը գերիներուն պահուած էր, ազատները զինուորութեան ետեկ կ'ըլլային . հարստութիւննին ոչխարներ՝ եզներ էին, և անոնց կաթովն ու մսովը և որսով կ'ապրէին: Դատ մարդիկ միշտ զէնքով կը պատըտէին: Երկայն մազ կը թողուին արք և կանայք՝ որ միշտ կարմիր կը լներկէին:

տարի առաջ՝ Ատրաբոնի ու Յուլիոս կեսարին ատենը, հիմայ ալնոյնը ունին, ցա զուարթ, թեթև, աշխոյժ, անվախ, հայրենասէր, ազատասէր, յաջողութեան ատեն յանդուգն, դժբաղդութեն մէջ շուտ յուսահատող, և սաստիկ օտարասէր: Իրենց ազատասիրութքը հին ատենէն՝ ի վեր կը ջանային որ իրենց մեծին իշխանուիը ամփոփեն . ուրիշ բարբարոս ըսուած ազգերուն նայելով՝ շատ մարդավար էին . ուստի հոռմայեցիք ալ մեծ համարմունք ունէին անոնց վրայ:

Լիղտերը (որ լատիներէն լիալէ ու գաղղիարէն լիլա- կ'ըսուէին) շատ անգամ լատալիայի վրայ վազելով իրենց տէրութիւնը մեծցուցին, և հըռոմայեցիք վաթսուն տարի պատերազմելէն ետքը հազիւ զանոնք իրենց հնազանդեցուցին Յուլիոս կեսարին ձեռքովը: Լիերենայ թէ լիղտաց գիտունները չիունաց գիրը կը գործածէին . իսկ ծովեզերեայ բնակիչները որ լուսնորդ ալ կ'ըսուէին՝ կ'երենայ թէ ֆիւնիկեցւոց տառերը բանեցուցած են, վամն զի անոնց հետ վաճառականութիւն ալ կ'ընէին:

Հին Դաղղիացւոց տէրութիւնը այլեալ մանր հասարակապետութիւներ բաժնուած էր . ասոնց իշխաններէն ոմանք քիչ ատենի համար կ'ընտրուէին, ոմանք ալ ինչուան մահ:

Լուաշները վրանաբնակ էին, ետքը կամաց կամմաց տնուոր ձեացան քաղաքներու մէջ . բայց իրենց քաղաքը ամէն կողմանէ բաց էր՝ առանց պարսպի: Երկրագործութիւնը գերիներուն պահուած էր, ազատները զինուորութեան ետեկ կ'ըլլային . հարստութիւննին ոչխարներ՝ եզներ էին, և անոնց կաթովն ու մսովը և որսով կ'ապրէին: Դատ մարդիկ միշտ զէնքով կը պատըտէին: Երկայն մազ կը թողուին արք և կանայք՝ որ միշտ կարմիր կը լներկէին:

Կրօնքնին կռապաշտութիւն էր, և իրենց ազօթքն ու պաշտամունքը անտառներու մէջ կը կատարէին. և թէ-